

ՄԵՐ ԹԱՐԳՄԱՆԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԸ

Հայկական այրուքների յօրինումեն դար մը առաջ հայ ազգը ընդունած էր ֆրիստոնեութիւնը իբրև պետական կրօն: Եկեղեցական արարողութիւնները ըստ կարելոյն կը կատարուէին հայերէն լեզուով: Բայց Աստուածաշնչական եւ այլ ընթերցումները ստիպուած էին կատարել ասորերէն կամ յունարէն լեզուներով: Եւ որովհետեւ Հայ ժողովուրդին մեծամասնութիւնը չէր հասկնար այդ լեզուները, եկեղեցւոյ ֆահանգները եւ վարդապետները ստիպուած էին օրուան ընթերցումները բերանացի թարգմանելու ժողովուրդին հասկնալի հայերէն լեզուով: Այդ կերպով յառաջ կու գար խումբը Հայ եկեղեցականներու որոնք կը կոչուէին թարգմանիչներ:

Ասոնց պատրաստութեան համար Հայերը ստիպուած էին Հայ մանուկները դրկելու հեռաւոր օտար վարժարաններ, որպէս զի տիրանան ասորերէն եւ յունարէն լեզուներուն:

Ինչպէս Կորին կը պատմէ, Մաշտոց վարդապետ, Վռամշապուհ Թագաւորի եւ Սուրբ Սահակի համաձայնութեամբ, խումբ մը մանուկներ կը տանի դէպի Ասորիք, եւ երկու մասի բաժնելով «գոմանս յասորի դպրութիւնն կարգէր, գոմանս յունական դպրութիւնն» (Վարք Մաշտոցի, Գառնիկ Ֆնտգեան, Երուսաղէմ. 1930, էջ 19):

Հայ եկեղեցւոյ բարձրագոյն դեկավարները, Սահակ Պարթեւ Կաթողիկոսը եւ Մաշտոց վարդապետը, ծանրօրէն կը զգային այդ դրութեան անբաւարարութիւնը:

Եւ ահա բարի ժամու մը մէջ Մաշտոց վարդապետը յղացաւ հայերէն գիրեր յօրինելու եւ Աստուածաշունչը հայերէնի թարգմանելու գաղափարը: Այդ ցանկալի գաղափարը շուտափոյթ ընդունելութիւն գտաւ թէ՛ Սահակ Պարթեւի եւ թէ՛ Հայոց Վռամշապուհ լուսամիտ թագաւորին կողմէ:

Երկար աշխատութիւններէ ետք Մաշտոց վարդապետ յաջողեցաւ կազմել Հայկական այրուքները, 36 տառերով, որոնք լիովին կը գոհացնէին Հայերէն լեզուի հնչիւնական պահանջները:

Այժմ կարգը եկած էր եկեղեցիներու մէջ կարդացուող ասորերէն կամ յունարէն գիրքերու հայերէն բերանացի թարգմանութիւնները վերածելու գրաւորի:

Հայ թարգմանիչները, որոնցմէ ոմանք տիրապէս հմուտ էին ասորերէնի եւ ոմանք յունարէնի, եւ ուրիշներ երկու լեզուներուն միանգամայն, գրաւոր դարձած հայերէն լեզուին ուղղագրութեան եւս հիմնովին հմտանալէ յետոյ, դրկուեցան այդ ժամանակի ուսումնական նշանաւոր կեդրոնները, որպէս զի Հայոց համար անհրաժեշտ գիրքերը թարգմանեն հայերէնի եւ բերեն Հայաստան:

Այդ հին դարերուն չկային ոչ տպարաններ եւ ոչ ալ գրավանդանոցներ: Գիրքերը չէին որ պիտի երթային մարդոց մօտ, այլ մարդիկ պիտի երթային գիրքերուն մօտ, իրենց պէտք եղածը թարգմանելու եւ տուն տանելու:

Այսպէս մեր թարգմանիչներէն զոյգ մը - Յովսէփ Պաղնացի եւ Նզմիկ Կողբացի - ուղարկուեցան Եդեսիա,

«զի յասորական բարբառոյն զնոցին հարցն սրբոց գաւանդութիւնս հայերէն գրեալս դարձուցեն: Իսկ թարգմանչացն հասեալ ուր առաքեցանն եւ կատարեալ գիրամանսն եւ առ պատուական հարսն առաքեալ, անցեալ գնացին ի կողմանս Յունաց ուր եւ ուսեալք եւ տեղեկացեալք թարգմանիչս կարգէին ըստ հելլենական լեզուին» (Վարք Մաշտոցի, էջ 47-48):

Ժամանակ մը յետոյ ուրիշ զոյգ մը կ'իջնէր Յունաց կողմերը, «Որ եւ Աեռնդէս առաջնոյն անուն էր եւ երկրորդին՝ Կորին(ս?): Եւ մատուցեալ յարէին յնզմիկն, իբրև առ ընտանեգոյն սննդակից, ի Կոստանդինական ֆաղափն, եւ անդ

միաբանութեամբ հոգեւոր պիտոյիցն զիւնդիր վնարէին: Որոց յետ այնորիկ հաստատուն օրինակօք աստուածատուր գրոցն եւ բազում շնորհագիր հարց յետ այնր աւանդութեամբք եւ Նիկիական եւ Նիքսոսական կանոնօք գային երեւելով աշխարհին Հայոց, եւ առաջի դնէին հարցն գրեթեալ կտակարանսն Եկեղեցւոյ սրբոյ» (Վարք Մաշքոցի, էջ 48-49):

Աստուածաշունչի փութանակի թարգմանութիւն մը անմիջապէս կատարուած էր գոհացնելու համար եկեղեցիին պահանջէր:

Կորին իսանդավառութեամբ կը գրէ. «Յայնմ ժամանակի երանելի, ցանկալի եւ անպայման սքանչելի լինէր աշխարհս Հայոց, յորում յանկարծ ուրեմն օրէնսուսոյց Մովսէս մարգարեական դասուն, եւ յառաջադէմն Պաւղոս բովանդակ առաքելական գնդովն, հանդերձ աշխարհակեցոյց Աւետարանաց Գրիստոսի, միանգամայն եկեալ հասեալ ի ձեռն երկուց հաւասարացելոցն՝ հայաբարբառք, հայերէնախաւս գտան» (Վարք Մաշքոցի, էջ 24-25):

Գիրքերու յօրինումէն անմիջապէս յետոյ կազմուած էին գրիչներու խումբեր, որոնց պարտականութիւնը պիտի ըլլար կատարուած թարգմանութիւնները օրինակել, եւ բազմացնել հայերէն գիրքերու թիւը:

Այս փութաշան աշխատանքը շարունակուեցաւ մեծ վարիչներու՝ Սահակի եւ Մաշտոցի գլխաւորութեամբ մինչեւ անոնց մահը, եւ անկէ յետոյ ալ:

Բախտաւորութիւն մըն էր որ Կ. Պոլիս գացող թարգմանիչները իրենց թարգմանած բազմաթիւ երկերուն հետ Հայաստան բերին նաեւ Աստուածաշունչի ընտիր օրինակ մը, յունարէն լեզուով, նուիրուած յոյներուն կողմէ, որպէս զի ասորբերէնէ կատարուած փութանակի

թարգմանութեան տեղ գործածեն յունարէնէ թարգմանուած Աստուածաշունչ մը:

Սահակ Պարթեւ եւ Եզնիկ Կողբացի ստանձնեցին Աստուածաշունչի նախկին թարգմանութեան սրբագրութեան եւ կամ բոլորովին նոր թարգմանութեան գործը, եւ գլուխ հանեցին գայն հիւանալի յաջողութեամբ:

Մեր ներկայ Աստուածաշունչին մէջ այսօր ալ կը տեսնենք ասորբերէնի հետքերը:

Յունարէն լեզուն 2 հնչիւնը չունենալուն՝ 2-ի տեղ կը գրէ ս: Այսպէս մեր Աստուածաշունչին մէջ Սիմէոնին հետ կը հանդիպինք Շմաւոնի, Սամարացիի հետ՝ Շամրտացիի: Այս վերջինները իրենց 2-երով կը հաստատեն ասորբերէնէ կատարուած թարգմանութեան իրականութիւնը: Նոյն երեւոյթը կը տեսնենք նաեւ Ս. Հայրերու ասորբերէնէ հայերէնի թարգմանուած երկերուն մէջ: Օրինակի համար, Կիրեղ Երուսաղէմացիի «Կոչումն Ընծայութեան» գիրքը:

Այստեղ կ'արժէ կարդալ նաեւ այն տեղեկութիւնները գոր կը հաղորդէ ժամանակակից մեծ պատմիչը՝ Մովսէս Խորենացի, Կորինէն անկախաբար:

Ապա եկեալ եւ առեալ Մեսրոպայ - Խորենացի այս անունը կու տայ գիրքը յօրինող Վարդապետին - եւ Մեծին Սահակայ գնոյն աշակերտս գՅովսէփ եւ մեւս ընկեր մին ի Կողբ գեղջէ, որում անուն Եզնիկ կոչէր, առաքնն ի Միջագետս, ի քաղաքն Եղեսիայ, զի որ միանգամ գտցի անդ գիրք ասացեալ նոցին սրբոց հարցն առ աջնոց, թարգմանեալ ի մեր լեզուս բերցեն փութով. զի յետ այնր ի Բիւզանդիոն առաքնեցն ի նոյն գործ: Որոց ընկալեալ զիրապուրական թուղթս սուտակասպասաց ոմանց, իրր թէ պատրաստին Մեծն Սահակ եւ Մեսրոպ գայս առաքել ի Բիւզանդիոն, վասն որոյ առանց հրամանի

վարդապետացն իւրեանց՝ նոյն ընդ նոյն չուեալ գնացին ի Բիւզանդիոն, նախանձաւոր բարեաց եղեալ ուսմանց. եւ քաջ վարժեալ հելլէն դպրութեամբ, ձեռնարկեցին ի թարգմանել եւ ի գրել: Եւ ընդ նոսա նախանձեալ ընկերաց իւրեանց աշակերտակցաց, որոց անուանին Ղեւոնդ եւ Կորին կարդային, յիւրեանց կամաց ելին առ նոսա ի Բիւզանդիոն: Ապա ելանն անդր Յովհան եւ Արձան, զորս կանխագոյն առաքեալ էր Մեծին Սահակայ եւ Մեսրոպայ ի Կեսարիայ, որոց ընդունելութիւն ամենեցուն մեծապէս արար Մաքսիմիանոս Եպիսկոպոսն Բիւզանդացոց [431-434].- Մովսէս Խորենացոյ Մտնեագրութիւնք, Վեներտիկ, 1865, էջ 258-259:

Ահա այսպէս մեր երանելի Թարգմանիչ Վարդապետները իրենց տնայնացն գործունէութեամբ օժտեցին Հայ ազգը գրական մեծ ժառանգութեամբ մը, արժանի հանդիսանալով հետագայ սերունդներու խորին երախտագիտութեան:

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

ԵՆՈՒՄԻ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐ

Հարկ է որ մտաբանեալ յիշեցնենք ինչ որ ըսինք արդէն աստուածային առնչութեանց մասին: Առնչութիւնները հաստատուած են ոչ թէ էութեան, այլ ենթակայութեանց տարբերութեան մէջ. որովհետեւ էութեան տեսակետով չենք կրնար ըսել թէ առնչութիւններ կան առանց ենթակայութեան:

Նաեւ, յայտնեցինք թէ բոլոր առնչութիւնները կը վերածուին դէպի մերձս յարաբերութեանց սկզբնաւորութեանց, որոնք կը կազմեն ենթակայական զանազանութիւններ՝ անզանազան էութեան մէջ:

Որ որ չկայ ոչ մի առնչութիւն, եռն չկայ եւ ոչ մի զանազանութիւն, եւ հետեւաբար շփոթութիւն եւ խռնում անձերու: Հայրը զանազանեմք Որդիէն՝ Ծննդեան առըն-

չութեամբ, ու ծնունդը՝ մերգործաբար եւ կրաւորաբար առնուած՝ կը կազմէ երկու անձերուն զանազանութիւնը: Նմանօրինակ կերպով է որ կը կազմենք Հօրը եւ Հօգիին զանազանութիւնը: առնչութեամբ քղիտման, ու քղիտմը՝ մեր- գործաբար եւ կրաւորաբար առնուած՝ կը կազմէ Հօրը եւ Հօգիին զանազանութիւնը. այնպէս որ Հայրը ծնող կը լինի Որդիին, եւ քղիտող՝ Հօգիին. Որդին՝ ծնեալ, Հօգիին՝ քղիտեալ:

Կը մնայ հաստատել Որդիին եւ Հօգիին միջեւ տարբերեալ զանազանութիւնը. որովհետեւ եթէ Որդիին եւ Հօգիին միջեւ տարբերութիւն մը չըլլար, այն ատեն Որդին եւ Հօգին հաւասարապէս եւ ենթակայաբար սկզբնաւորուելով Հօրմէ, եւ էակցութեամբ նոյն ըլլալով իրարու հետ, ենթակայապէս ալ մայրը պիտի ըլլային՝ եթէ առնչութեամբ մը զանազանեալ չըլլային:

Ուստի, կ'ընենք մայր թէ ոչ մայր եւ ոչ ալ մայր տեսակ կը դաւանինք Որդիին՝ Հօրմէ սկզբնաւորութիւնը, վասն զի Որդին կը խոստովանինք ծնած եւ Հօգին՝ քղիտած, եւ չենք կրնար քղիտած ըսել Որդիին, եւ ոչ ալ Հօգիին՝ ծնած, թէեւ երկուքին համար ալ հաւասարապէս կրնանք ելած ըսել: Որդին եւ Հօգին զանազանելու այս տեսակը ոչ թերի բան մըն է եւ ոչ ալ մտաբանելու անձերու զանազանութեանց ուրիշ բացատրութիւն մըն ալ ունինք, զոր կը կոչենք առում եւ զոր կը խոստովանինք՝ Ներսէս Շնորհալիի շարականը երգելով. «Բղիտման Հօր անձնաբար, առող յորդոյ անմատաբար» (Բ օր Հօգեգալստեան): Նոյնը կ'ըսէ եւս Գրիգոր Տաթևացի. «Ջի այլ է քղիտում, եւ այլ է առում. այնպէս զի քղիտում է ի Հօրէ, որպէս Որդին ծնունդ է ի Հօրէ: Այլ զի ամենայն ինչ զոր ունի Հայր Որդոյ է . . . Հօգին առնու յիմաստութեանն եւ գորութեանն Որդոյ» (Հարցմանց, ԻԲ 65):

Այդ գրութիւնը բացատրելու համար հարկ է յիշեցնել թէ ենթակայութեանց զանազանութեան մէջ հաստատում է էութեան միասնականութիւնը. ուստի եւ ինչ որ կը զանազանուի հակադրութեամբ առնչութեանց՝ կը մայմանայ միութեամբ բնութեան: Արդ, ինչ որ էութեան մայմութեամբ մէկէն միւսին կու գայ՝ այն առում է, իսկ ինչ որ ենթակայական սկզբնաւորութիւն է՝ այն ելում է: Որդին եւ Հօգին ունին ելում ի Հօրէ, իսկ Հօգին չունի ելում Որդիէն: Ուստի չի կրնար ըսուիլ քղիտած Որդիէն, այլ միայն առնող՝ Որդիէն: Հետեւաբար ուրիշ չէ ըսել «քղիտեալ ի Հօրէ եւ յորդոյ», ինչպէս կը պնդէ Հռոմէական Եկեղեցին:

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔ. ՕՐՄԱՆԵՆԱՆ